

Դ Ա Փ Ն Ի

Վեցամսեայ 50 շրջ.
Եռամսեայ 25 »
Չհրատարակուած ձեռա-
գիրները ետ չեն տրուիր:

Revue "TAPNY,"
Manissali-Han Smyrne

100 Փարսա

ԿՈՉ ԱՌ ԼՆՅՈՒԹՅՈՒՆ

Չօնուած շԻՐԱՆՆԵՐԻ ԲՆ

Յաղթուեցաւ ոստին, մենք ալ մեզ յաղթե՛նք,
Մեզի ու թուրամորթ կեանքն անարգե՛նք,
Վարժուինք չարքաչ առնակիան կեանքի,
Մեր կիրքին յաղթե՛նք լոկ անձնասէրի,
Մեր կուռքը փշրե՛նք լոկ եսապաշտի
Մինչ անդին որքեր քաղցէ կը մարին,
Չար ապահութեան կիրքեր թո՛ղ մեռնին, որ ԱՆՈՆՔ ԱՊՐԻՆ:

Թէ կղզիի մէջ հեռու, ամայի,
Ենդճ աղոց խուսք մը սովասանջ հիւծի,
Եւ հարուստ ջոջ մը եղերքն հանի,
Ու հազիւ տալով գրամ մը ճաշի
Անկից հե ի հե մեկնիլ շտապի.
Չանոնք իր ձեռքով չ'ըլլար սպաննած
Այն մարդ ժայռացած:
Կամ վանդակի մէջ,
Ճիղմ թռչնիկներու
Կեր տալ զանց ընես
Դուն շատ օրերով.
Կրնա՞ս սրարծենալ,
Թէ անասնիկներուն չես դուն գահիճը.
Կը խաբես ինքզինքդ բայց-ոչ ուրիշներ, թէ չես ոճրագործ:

Չքաւորին և կամ որքին հաց հայթայթելն
Կեանքի ճրագին ձէթ է գնել.
Թէ չգրիր զայն, մարած չե՞ս ըլլար
Կեանքի լոյսն անդին:
Փշելով մարել կամ չփշելով
Եւ անձէթ թողով ճրագ մը մարել,
Տարբեր է միթէ, յանցանքը նոյն է:
Չեռքով մեռցնել, անհայ մեռցնել
Տարբեր է միթէ, ոճիրը նոյն չէ:

Մի՛ րսեր, ո՛վ Հայ, կրօնքդ ուրացած.
Ինչո՞ւ դրամ տամ այդատաց,
Տխեղճ բնութիւն դիս է ստեղծեր
Եւ վեհ սիրտ մը չէ պարզւեեր.
Աչքիս լոյսը թէպէտ բաշխած՝
Բայց իմ սիրտս մութ է թողած:
— Ի՞նչ բնութիւն քեզ է ստեղծե՛ր
Եւ աչքերուդ լո՞յս ալ տուեր:
Բնութիւն ինքզինքդ կը տեսնե՞ միթէ,
Որ քեզի ալ աչք պարզե՛ւ.
Բնութիւնը կը խորհի՞ միթէ,
Որ քեզ հորհող միտք սլորդե՛ւ:

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՅԱՌԱՋԻՄ ՄՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻԿԸ

Նուէր սոս

ՄՏԵԿ ՍԱՐԴՅՍ ԿՕՐՕՅԱՆ

Հին Եգիպտացիները նախամեծար
կը համարէին այժի կաթը: Ժողովուր-
դին արգիլուած էր խողի միս ուտել:
Միայն տարին երկու անգամ քա-
հանաները իրաւունք ունէին ուտելու
խողի միս: Ձորիները և ուղտերը
փոխադրուել ան ծառայութեան յատ
կացուած էին: Նեղոսի հիւսիսակողմը
առուար վոհմակներով սաստանդական-
թափառող շորիները՝ որոնք վայրեն
էին, հետզհետէ Եգիպտացիներուն
ձեռքով կ'ընտելանային կը կրթուէին:

Ձիերու ներկայութիւնը կը սկսի
այն թուականէն՝ ուր Հովիւ թագաւ-
որներ տըրապետեցին Եգիպտոսի,
մօտաւորապէս սակէ 3820 տարի առաջ:

Ձիերուն կերն էր գ արի յարգախա-
ռին: Սագերուն բուերուն մօտ բացակայ
էր աքորը: Հաւու մասին շատ վեր-
ջերը զազափար ունեցան Եգ պտացի-
ները: Ընդարձակ արտեր, անդաւ-
տաններ, մրգատաննալ արեւա-
հողեր երկար ժամանակ կը ծածկուէլ
Նեղոս գետին յորդելէն դոյսցա
լճակներով, և շատ տեղեր նախա-
պէս պատրաստուած փոսերու, խրամ-
ներու, ջրանցներու միջոցով ջուրը
կը տարածուէր փափաքուած կողմե-
րը: Սկստանալու արդիները երբ երեւան
կուղային Եգիպտոսի կրկրագործները
այդ ժամանակ կը սերմանէին և
զանազան անտուններ կը շրջագա-
նեցնէին ցանուած հողերուն վերև:
Տորներ գարին և կորեակը կը մշա-
կէին: Նոյեմբերի մէջ կը սերմանէին
ցորեան և կորեակի Մարտի մէջ ցո-
րինը կը ծաղկէր, Ապրիլի մէջ՝ գա-
զին: Կալերը շորիներով կը կակաւ-
ցնէին: Հոսելու գործողութիւնը ծի-
ծաղելի էր որովհետև Նեղոս գետին
սկստանալու ցեխերէն ամբարներ կը
չինէին ու հոն կը հաւքէին արմատիքը:
Մոմիաները փաթաթելու տանա-
նուած պատասաները ու տեսե՛լ՝ մը

Արդ աչքերը ստեղծող, կըլլա՞ միթէ կայր չտեսնող:
 Նա որ քեզի խիղճ է տուեր,
 Ինք չի խղճար չարիք կրողն,
 Բայց չարիքը նա չ'արգիլեր.
 Ձի մարդն ազատ է ստեղծեր
 Չար կամ բարի գործելու:
 « Ինչո՞ւ ազատ է ստեղծեր »,
 կը բարբառնչին իմաստակներ,
 Ձին դիտեր որ ըսած կըլլան.
 Ինչո՞ւ մարդը չըրաւ արձան:
 Իմաստութիւնն անհունական
 Անոր կ'արգիլէ միշտ իր գլխովիւն,
 Ուշ կամ կանուխ նա կը պատժէ չարագործներ,
 Վկա՛յ ասոր անթիւ փորձեր:
 Պատմութիւնը կը հարցնէ
 « Ե՞րբ անպատիժ մնաց անգուշին »:
 Փառասէրի մը անասման,
 Մահ պատիժ չէ վայրկեանական.
 Մէն մի բոպէ մահն զբաշտ համար միայն
 Կ'սպրի բանտին խորն անդգամն:
 Խղճի անհունը զառնութեան մէջ տուայտող մարդուն՝
 Մահ շատ թեթեւ պատիժ է միայն:
 Եթէ ճոխագանձ կարողութեանդ չէ համեմատ
 Քու պարգևած ողորմութիւն,
 Քեզ պատիժ լոկ կը հրուիրէ:

**

Արդ ո՛վ մարդ զու անձնապաշտ,
 Խղճիդ հեռը ապրէ հաշտ:
 Թէ Աստուծոյ չես հաւատար
 Խղճիդ գոնէ հաւատա՛.
 Միւս աշխարհին թէ չես հաւատար,
 Այս աշխարհին պատժին հաւատա՛:
 Բանապետներ չար Ներոններ պատժող Աստուած
 Մի միայն քե՞զ չի պատժեր:
 Չար Վիլհելմը գատող Աստուած
 Միմիայն քե՞զ չի դատեր:
 Դողա՛ անդութ սպրեղէ
 Սոսիո՛ւ ագան մեռնելէ:

ԽՈՐԷՆ ԲԱՂԳՈՒԻՆ

ԳԻՏՈՂԱԻԹԻԻՆ

Մեր բողոքատարանը աշխատակից պ. Բաղդուևի յայ խմաստակից կողք սահմանուած է, վստահ ենք, քարէ սրտերն իսկ կ'ակուզցնելու և հայ որբին հանդէպ աւելի ասք յարարելութիւն մը յառաջ բերելու:
 Միայն մէկ բան կ'ուզենք ընթերցողին ուշադրութեան յանձնել:
 Մեր մէջ հարուստ ըսելով կ'իմացուի այն որոշ դասակարգը, որ շատ մը կալուածներու և բազմաթիւ տոմանակ հազար ոսկիներու տէր է:
 Արդ սխալ է այս կարծիքը: Ըստ մեզ հարուստ են նաև անոնք որ բարեկեցիկ են և նոյն իսկ աւելի վար դասակարգին կը պատկանին. և ասիկա այնչափ աւելի ճշմարիտ է, որչափ անոնք ի վիճակի են այսօր աւելի կամ պակաս չափով իրենց կարօտ նմաններուն օգնելու:

ՄՐԱՍԳՐՈՒԹԻԻՆ

Կերպաս կը պատրաստէին վուշերէն:
 Ան տանըր գեռ բամբակը անձա-
 նօթ էր Եգիպտոսի մէջ: Ա՛հ, ժու-
 մանակը ո՛րքան գործունեայ է: Այ-
 սոր ՆՈՒՊԱՐԻ ըսուած վարդապետն
 բամբակը զոր Տիար ՊՕՂՈՍ ՆՈՒՊԱՐ
 հնարած է, կը փնտռուի ամեն տեղ:
 Բանջարեղէններէն՝ ոսպ, բակլայ,
 սոխ, սխտոր, չղզւամ, պտուղներէն
 խաղող, ճիթապտուղ, թուղ, նուռ
 և արմառ ծանօթ էին: Բայց շատ
 յետին ատեններն է որ ձմերուկը
 ընդհանրացաւ հոն:
 Հիմակ անցնինք Բարեկուն և շա-
 բունակենք մեր պատմութիւնիկը
 երկրագործութեան զարգացման մա-
 սին:

ՎԵՆԵՐԱՎԱՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԵՐԸ

Բ.

- Եւ հիմա, բժիշկս, միջոցներուն վրայ: Ո՞ր միջոցները կը խորհիք որ յարմարագոյն պիտի ըլլային, վտանգին առջևը տանելու համար:
- Բայց այդ միջոցները ըստ իմ կարծեաց պէտք են ըլլալ կանխազգուշական կամ պաշտպանողական և բուժողական:
- Բժիշկ, եթէ ձեզի տաղտուկ չեմ ըլլար, պիտի ուզէի որ զանոնք ինծի թուէք:
- Մե՛ծ գոհունակութեամբ. նու թագրեցէ՛ք:
- Ա) Տոյց տալ երիտասարդներուն օրինակով թէ պատկերներով Գաղղիական ախտին մարդուս մարմնոյն վրայ յառաջ բերած աւելիները: Ես կեցնել զանոնք ազատ հաճոյքներէ, բայց ասոր փոխարէն հայթայթել իրենց ազնիւ ու բարոյակից զբոսանքներ, աշխատութիւն մը, որ, պէտք է խոստովանիլ, արդէն ընելու վրայ են մեր կարգ մը Բանասիրական, Երաժշտական ու Մարմնամարզական Սիլլոդոմները (ակումբները):
- Բ) Բարոյագործել և հովանաւորել բարոյական ու նիւթական նեցուկէ զուրկ օղջիկները և անոնց համար ապրուստի միջոցներ հայթայթել:
- Գ) Փնտռել զանեւ չարաչուք հիւանդութիւնը փոխանցող ու տարածող բոյները:
- Դ) Մասնաւոր բժիշկներու կողմէ քննութիւն: անցնել հաստ-

րակաց տուններու քրմուհիները և մանաւանդ գաղտնի տուններու մէջ եղածները. վամպիր, կը կրկնեմ ձեզի, թէ հիւանդներու հարիւրին 90ը և չեմ տարակուսիր որ այս միւսնոյն բանը պաշտօնակիցներուս ալ պատահած չըլլայ, գաղտնի տուններու և կամ ընտանեկան յարաբերութեանց զոհեր են: Պէտք է հակադէմ տակ առնել այս տուններուն յարաբերող սափրատուններու, ճաշարաններու պաշտօնէութիւնը, ինչպէս նաև պաշտօնէութիւնը այն գործարաններուն ուր մանչ աղջիկ խոռն կ'աշխատին:

Ե) Հիւանդութենէ ծանր կերպով բուժուողները հիւանդանոց իսկ թէթեւները բժշկութիւնը զրկել:

Զ) Իւրաքանչիւր քրմուհի պարտագրել որ իր սենեակին մէջ ունենայ որոշուած հակամեխական զեղերը առ ի զգուշութիւն: Այս հրամանին չանացողները խիստ պատիժի ենթարկել:

Յարգելի բժիշկը հոս վերջացնելով իր դիտողութիւնները՝ շնորհակալութիւն կը յայտնեմ իրեն և հրաժեշտ կ'առնեմ:

« ԳՈՉՄՈՍ »

ՕՆ Ի ՔՈՐԾ

(Գայլերգ Ե. Ք. Միութեան)

1. Օ՛ն, ի գործ, օ՛ն ի գործ, ընկերներ, օ՛ն, յառա՛ջ, Յիսուսի հետեինք անվեհեր ոգևոյլ քաջ, Նորոգե՛նք մեր շանքեր, տարածե՛նք սէր և լոյս, Յուսալից գործե՛նք միշտ, Տէրն է մեզ խըրախոյս Օ՛ն, յառա՛ջ, օ՛ն յառա՛ջ, օ՛ն, յառա՛ջ միտքան, Ազօթե՛նք և գործե՛նք, զի գործն է մեր նըշանարան:
2. Օ՛ն, ի գործ, օ՛ն ի գործ, կերակրենք անօթին, Ծարուածներն մօտ բերենք կենաց յորդ Աղբիւրին, Մոլութեանց տիղմին մէջ ինկածներն ապաստենք, Փրկութեան ուրախ լուրն ամենուէն աւետանք: Օ՛ն, յառա՛ջ օ՛ն, յառա՛ջ, օ՛ն, յառա՛ջ միտքան, Ազօթե՛նք և գործե՛նք, զի գործն է մեր նըշանարան:
3. Օ՛ն, ի գործ, օ՛ն, ի գործ, յարածամ կայ մեզ գործ, կործանենք սասանին զօրութիւն ու ամբոց, Պայքարինք մեղքին դէմ, նուաճե՛նք չար կիրքեր, Յաղթութեան պերճ գրօշն անվըճատ բանինք վեր: Օ՛ն, յառա՛ջ օ՛ն, յառա՛ջ, օ՛ն, յառա՛ջ, միտքան, Ազօթե՛նք և գործե՛նք, զի գործն է մեր նըշանարան:
4. Օ՛ն, ի գործ, օ՛ն ի գործ, Տէրն է մեզ օգնական, Թէ գործենք եռանդուն, կայ մեզ վարձք պատուական, Երբ մեր գործ ու պայքար վերջանայ երկրի վրայ, Երկնից մէջ Յիսուս մեզ յաղթանակ պիտի տայ: Օ՛ն, յառա՛ջ օ՛ն, յառա՛ջ, օ՛ն յառա՛ջ միտքան, Ազօթե՛նք և գործե՛նք, զի գործն է մեր նըշանարան:

Թարգմ. Անդլ.

Բրօֆ. Կ. Յ. ՊԵՇԿԵՕԹԻՒՆՆԱՆ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ա. Ծանրալուր ուսանողը պատճոյ ուսուցիչ մը ո՞ր աստիճան իրաւունք ունի: Այս հարցումին պատասխանը 8 տողով հաղորդողին առնունը պիտի հրատարակենք սիրով յանուն կրթական իրաւունքի:

« Դասինի », ի իւրաքանչիւր թիւ պիտի պարունակէ այսպիսի հարցում մը:

ՄԵՍՐՈՊ ԹԷ ՄԱՃԹՈՑ

« Դասինի » հանդէսին յարգելի խմբագրութեան պատուարեր հրաւերը և նոյն թերթին մէջ լոյս տեսած « Ս. Մեսրոպի կեանքէն » վերնագրով յօդուածը պատճառ եղան հետագայ տողերուս:

Առաջին անգամ չէ որ խնդիր կը յուզուի 406 ին հայ նշանագրերը հնարող Մաշթոց վարդապետին

ՀԱՇՈՒՍԳԷՏ ԴԱՏԱՒՈՐԸ

Դպրոցականներուն:

Տաճիկ գեղազցի մը անգրանիկ որդւոյն կոտակած էր իր այժեռուն կէսը Ղոր նա իր մահուան ընկերն պիտի ստանար. իր երկրորդ զաւկին երեք մասէն մէկը, իսկ մէկ ինններորդը՝ երրորդին: Բայց երբ երեք եղբայրները հօր մահուանէն ետքը իրենց թողուած այժեռը համբեցին, տեսան որ առնոց թիւը 17 էր: Դիւրին չէր ժառանգութիւնը հանդուցեալին պատուէրին համաձայն բաժնել, քանի որ իւրաքանչիւր բաժին որոշ թուով այժեռէ և կոտորակէ մը կը բաղկանար և ի՞նչպէս կարելի էր կոտորակուոր այժատանալ:

Երկար ատեն խնդրոյն լուծում մը տալու աշխատելէ ետքը սկսան իւրարու հետ կռուիլ, ի վերջոյ որոշում տուին կարգապրութիւնը գտաւորին յանձնել:

Դատաւորը գոհացուցիչ եզրակացում մը լուծեց խնդիրը:

Կրնա՞ք ըսել թէ ինչպէս:

Մինչև յառաջիկայ Երկուշաբթի ձեզի պայմանաժամ: Ճիշդ պատասխանողը նուէր պիտի ստանայ:

անուան շուրջ:

Իւր կենսագրութիւնը յօրինող աշակերտը, Կորին, զայն միշտ Մաշթոց կ'անուանէ: Գրոց գիւտին հեղինակը Մաշթոց կամ Մաշտոց կը յորջորջուի նաև Ղազար Փարպեցի մատենագրէն, որ նոյն գարուն վերջերը կ'ապրէր: Ղազարի մատ-

եանին մէջ երկու երեք տեղ Մեսրոպը ազատագրումը կը գտնուի, որ լոկ զրջագրի մը շահատակութիւնն է: Ի՞նչպէս ուրեմն Մաշթոց անունը տեղի առած է Մեսրոպին:

Մեսրոպ մամ Մեսրոպը անունը, փոխանակ Մաշթոցի, առաջին անգամ գործածուած կը գտնենք Կո-

րիւնի մատենանը աղճատող գրչակին կողմէն, որ Մաշթոց անունը ընտելի գործածեր, այնպէս որ կարծես կորինը համառօտած է լոկ անոր համար, որպէսզի իւր նորահնար Մեսրոպը անունը ընդհանրացնէ:

Սակայն չենք կարծեր, որ կորիւնի Մաշթոցի վարքը աղաւաղող այդ յետինդարեան անծանօթ գրչակը յաջողէր իր նախատակին մէջ, եթէ Սուտ Մովսէս Խորենացի անոր հետեւած չլլար: Ըստ իս Խորենացւոյ Հայոց պատմութեան վայլած մեծ ձօնութիւնը հետզհետէ ջնջեցին Հայոց բերնէն Մաշթոց անունը, և Մեսրոպ բառը, որ կ'երևայ Մաշթոց վարդապետին մէկ ախողան էր, գործածուեցաւ այնուհետև իբր մեծ վարպետին բուն անունը:

Մովսէս Խորենացւոյ ուրիշ խարդախութիւններն ալ երկար դարեր իբր անժխտելի ճշմարտութիւններ ընդունուեցան, որոնցմէ յիշենք միայն անոր՝ Մամիկոնեան ցեղին սպարապետութեան ախողաք զմնալը, հակառակ իրմէ յառաջ գրող Փաւստոս Բուզանդայ, Ագաթանգեղոսի, Ղազար Փարպեցւոյ և ուրիշ հայ պատմագիրներուն վկայութեան: Սակայն այժմ ողջամիտ

պատմագիր մը չի կրնար հետևիլ Ը. դարուն վերջերն ապրող Խորենացւոյ և անոր պատմական իրողութիւններու խեղաթիւրումներն իբր ճշմարտութիւններ կրկնել:

Սակէ կը հետևի թէ պէտք է մերժել նաև Մաշթոցի աշակերտ կորիւնի գիրքը աղաւաղող անծանօթին և անոր հետեւող Խորենացւոյ այն կեզծիքը թէ Մեսրոպ կը կոչուի գրող գիւտի հեղինակը և ոչ թէ Մաշթոց: Նոյն իսկ մենք կ'առաջարկենք ի սպառ վտարել Հայոց պատմութեան դասագիրքներէն, եկեղեցական ու ծիսական մատենաներէն, հայ հաստատութիւններէն և այլն Մեսրոպ բառը՝ և անոր տեղ գործածել Մաշթոց անունը:

Մեր նպատակէն դուրս է Մաշթոցի վարքը հոս արձանագրել. այդ արդէն «Գովհնի» յօդուածագիրը բաւական յաջողութեամբ ներկայացուցած է, նոյն իսկ յիշատակելով թէ «սովորաբար կը կոչուէր Մաշթոց»: Բայց չէ յիշած հօրը անունը, Վարդան, և անուշադրութեամբ Գողթան կ'անուանէ Հայաստանի գինաւէտ գաւառը փոխանակ Գողթն կոչելու և կը կազմէ Գողթանի այլմոզակ սեռական հոլովը, «Գողթան գնաց»:

«Գողթանի իշխան», փոխանակ Գողթն գնաց, Գողթան իշխան:

Այս առթիւ կ'ուզենք ճշդել Մաշթոցի մահուան օրը, որ շատերէն ախալ ներկայացուած է: Կորիւն կը պատմէ թէ Սահակ կ'աթողիկոս մեռաւ Յաղկիւտի առաջին տարին, Նաւասարդ ամսոյն վերջին օրը: Իսկ Մաշթոց Սահակի մահէն վեց ամիս յետոյ, Մեհեկան ամսոյն 14 ին վախճանեցաւ: Յաղկիւտ թագաւորած է 439 ին: Նոյն տարւոյն Նաւասարդը կը համապատասխանէ Օգոստոսին, որով յաջորդ տարւոյ Մեհեկան 13 ին, այսինքն 440 փետր. 11 ին վախճանած է Մեծն Մաշթոց:

Հ. ՀՄԱՅՆԱԿ ԿԱՄԱՐԵԱՆ

ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

Հայերէն, Գաղղիերէն և Անգլիերէն լեզուներուն և Գիտութեանց տեղեակ վկայեալ ուսուցիչ մը պատրաստ է մասնաւոր դասեր տալու:

Հասցէ՝ ԳԱՓՆԻ:

2-3

Արձանագր. Հ. ՋՈՒԱՆՇԻՐ

Տպագր. ԹԵԼԼԱԼԵԱՆ

ՈՃՐԱԳՈՐԾ

Թատերախաղ 4 արարով Իրեց՝ ՀԱՄԳԵՐ ՋՈՒԱՆՇԻՐ

Թաթուլ—Սիմոն ինք ալ բառին ընդարձակ իմաստովը, պարկեշտ մարդ էր... (Լուսթիւն)

Շահան—(Խորէնին) վերջապէս, դուք ինչ գիտէք ոճրագործ Սիմոնի մասին:

Խորէն—Սիմոն քանոնակ տարի այս տպարանում կաշխատէր: Իր արհեստի բերումով, բաւական սրուած երեակայութիւն մը ունէր, առանձնապէս խստապահանջ էր բարոյախօսներու վերաբերումով: Սա՛ չափը բաւական ըլլայ յիշել թէ, օր մը պատուաւոր խմբագիր մը ինչ պահանջեց, որ իմ տպարանէս արտաքսեմ Սիմոնը որ վինքը սնարգած էր սա՛ խօսքերով. «Եթէ դուք լաւ մարդ ըլլայիք, ա՛յդքան չէիք շողքորթեր մեծերը»:

Շահան—է՛, ան ատեն դուք ի՞նչ րո՛ւք:

Խորէն—Սիմոն ուղղամիտ և ար-

գարտաւոր էր, մոնտանդ իր ընկերները կը յարգէին զինքը, ուստի ըսի խմբագրին— «Ես չեմ կրնար զրկուիլ Սիմոնի նման խղճամիտ բանւորէ մը»:

Մարդ վրայ բովանդակ բանւորները ծափահարեցին:

Թաթուլ—Տարօրինակ մարդ մըն էր Սիմոնը, բայց իրապէ՛ս ազնիւ էր... ազնիւ էր... այո, Սիմոնը վատ մարդ չէր... (Լուսթիւն)

Շահան—Ես չեմ լսեր այդ մասին, բարի եզիր խօսիլ...:

Թաթուլ—Հարստութիւնը նախաձեռնար չէր համարեր ազնուութենէն:

Խորէն—Սիմոնի մարդասպանութիւնը հանելուկային խնդիր մըն է:

Շահան—Եւ սակայն օրէնքը որդեսպան մը ունի այսօր իր դէմ. (Լուսթիւն):

Խորէն—Քանի՛ քանի՛ անգամներ լսեր եմ որ կըսէր Սիմոն—«Ահ, միակ հոգս, միակ փափաքս է տալ զաւակիս, Վահանին, բարձր ուսում»:

Թաթուլ—Երբ ես անգամ մը իմ երկրորդ զաւակիս կ'ունակին վարի կողմէն գորկի, Սիմոնը ինձի ըսաւ

«—Չաւակ մը ծեծով չի կրթուիր: Ծեծը առ հասարակ խրատելու միջոց չէ: Եւրօպայի մէջ կենդանիներն անգամ չեն ծեծեր:»

Շահան—Գլուխս կը պայթեցնեմ այս ոճրագործութեան բուն շարժաւիթը իմանալու համար, եւ ահա հոն եմ ուր որ էի երէկ: Գիտ չկրցայ բան մը հասկնալ պաշտպանողական ճառս սկսելու համար: (Լուսթիւն. Ոտքի կելէ, կը ձեռնէ):

Խորէն—Ես պատահմամբ լսեցի թէ, օր մը, Սիմոն պոռացեր է իր զաւակին, Վահանի երեսին թէ—«Եթէ զքեզ արտաքսեն Ներսէսեան դպրոցէն, ես քեզ կը սպաննեմ»:

Շահան—Վահանի զիմագիծը կը յիշե՞ք:

Խորէն—(Թաթուլին) Դուն լաւ կը յիշե՞ս:

Թաթուլ—Այո՛, Սիմոնի տղան Վահանը լայն երեսով նեղ ճակատով, տափակ քիթով, իրարմէ շատ հեռու տեղադրուած աչքերով արարած մըն էր:

(Շար.)